

ամենայն ուրիշ եւ ամենայնի կը ներկայանար: Սյոյն անուան ներքեւ դրաւ էր էտիւծնեան դիմակն իրեւ նոր Պարսկան մը, որպէս զի դիմակներ ի բաց առուու Պարսկանն իր երգիծաբանութեանցը մէջ բացայացտ եւ անպարուուկ կերպով իւր հակառակորդը միանգամացն ընդ միշտ մեռցնել կը ըսնայ՝ առանց անողորմ վիրահատութեանց, մինչեւ Ամամուրեան ի ծածուկու ու մեղմաբար կը հարուածէ՝ կը վիրաւորէ՝ կը կորէ կ անցնի մինչեւ ցերակն չըցն. բայց չի մեռցնել, որպէս զի նորէն խայթէ վէրբ դնէ ու չարչարէ: Թշուան հակառակորդը Վորյիթ գրչին հարածածոցը ներքեւ օձի պէս կը գալարի՛ առանց իր գլուխն պաշտպանել կարութեաւ: Խակ Վորյին իր սոփին պին ժամանակ հանգիստ ապատ կ'արձակէ՝ երբ պին էր գրած բազմաթիւ նամակները, զոր այլեւայլ մերթերու մէջ մաս առ մաս հրատարակէ՛ նոր նամակաձեւ հատուածներ ալ յաւելցնելով՝ նորէն ի ըստ ընդայեց ի խնդրյաց սարեկամաց զատ գրեզով մը, որուն անունն է Հայուսի նամատանք: Գլխաւորաբար Ամամուրեան այս գրիտ մէջ զելած է իր հանձնարին եւ գրչին բովանդակ բարձրութիւնն ու գեղեցկութիւնը, թէ եւ նամակներու լոյն հեղնական-երգիծաբանակն երեւնշդ մը կ'ընծային: Ովէ որ այս գիրքը ընթիրցած չէ, չենք կարեւ թէ այնպիսին այն ժամանակուան տոհմային վարչական ու գրական գործոց ընթացից այնչափ ի մերձուաս տեղեակ ըլլայ: Ճիշտ այս միջցիս Սահմանադրութեան վրայ յուզաւած ինդիրներն ու շիրթութիւններն սաստկանալով՝ Ամամուրեան հարկ համարեցաւ հրամարիլ զիւանապատութեան պաշտոնէն եւ դառնալ իւր ծննդուայքը: Այն նև Զմիւանիս հասած էր Ամամուրեան Անորոպեկն եւ Հորիփիմակն առաջանացաւ: Տեւեց մասաւուացաւ: Տեւեց մասաւուացաւ: 1889 ին հրամարեցաւ այս պաշտոնէն ալ, եւ այժմ կը զբաղի արտաքին կամ առանձնակն բազմաթիւ գասահաւութեամբ՝ ուսուցանելով՝ հայերէն գաղղիկներն եւ անդ դիրէն:

Ամամուրեան ըրագրի մը նշանակութիւնն ու աղջեցութիւնը լաւագ չնս ըմբռնելով՝ նոյն իսկ իւր աեսութեան պինչափ զբաղմանցը մէջ՝ 1871 ին սկսաւ հրատարակէլ Ա. Մամուլ ամսա-

թերթը, որ գեռ կը շարունակուի գրեթէ մի միայն Ամամուրեանի գրչով՝ ընդգեմ այնչափ արգելութերու: Խնդ կրպեւ խմբուի մեծ աղդեցութիւն ունէր գրական հրատարակն Փայ, որ ի ժամանակն շատ ընդարձակ էր: Եւ մերեւս այս պարագան է՝ որ անոր գրիշ կը կապէ՛ եթէ չաւելցնենք այնչափ երկայն ժամանակի գործունէութիւնն ալ, որ զերկաթ անգամ կը մաշեցնէ: Այսու ամենայնին Ամամուրեան երբ ըսնդուամբ յօդուածներ կը գրէ՝ կարծես թէ պին Հշամայ աշխոյդ ու վառապես երիտասարդն է, որ հոր ու բոց կը չնչէր երբեմն: Բայց այս օր Ամամուրեան իր կինաց 63 եւ գրական արգիւնացից ամաց քառասուն եւ երեք շրջաններու բոլորած պահած է: Որչափ որ իւր գործն գլուխն ու ծննուը ծածկուած են ձիւնափալ մաղերով՝ սակայն իւր խօսքերուն մէջ գեռ կրակ ու բոց է: Իր զային միշահասակ մարմինը թէ եւ տարիններու բազմազբաղ աշխատութեանց բեռն բարձած է, բայց Ամամուրեանի ադամանդեայ մասց գործունէութիւնն ու աննկուն կամաց կարողութիւնը նոյն է տական: Իրեն փարփար ու վարչուու աշխանքներն իւր կարենը կը ցոլցնենքն կատարելուածէս Նը վերջացնենք յօդուածնին՝ մալթիով՝ Ազգային գրականութեան մեծ դիցագին՝ շատ տարիններու շրջաններ՝ նոյն կար ու կարողութիւն:

Զմիւանիս:

Հ. Յ. ԹՈՒԽԻԿԻՆԸ



## ՄԱՅԵՆԱԳՐԱԿԱՆ

### ԽԵԿՈՒՆԴՈՒՐ Ի ՄԱՅԵՆԱԳՐԱԿԱՆ

Բ.

(Հոգածականին)

Ուշիւոյ իւր քննութիւնը կը սկի արարեցն բանագիրը յօնականին հետ համեմատելով, եւ մասկիր կ'ընէ որ երկուքին նկարագիրն իրազմերութիւնն ատարեց: (Էջ 18.) Արարացւով քով կը սկի յԱրեւելու՝ ի բարիստ, եւ Ալեկոնուով՝ ներկայացուի իրեւ բռն սեմախն սերնեց այնպէս գործելով ու խօսելով ինչպէս սենացիք մը: Բարագանեալով վարոց առաջին մասն թէ բառ արարական եւ թէ բառ յոյն բնագրին, աս գիտուութիւնն կ'ընէ վերջուս վրայ: Ցայն բնագիրը, կ'ըսէ, շատ գեշ գործած է եւ լի է այլակերպար բառերով եւ ունի լատիներէն առութիւններ, ինչպէս թալուն (= basculum) եւ բետառ (metatum). Այս վերջինը շատ ուշ կ'ըստ գործա-

ծովիլ վասն զի ուշ ժամանակ սկսաւ լատիներէն հօսպիտium բառին տեղ մետաստ գործածէլ, սապարի ի հարցէ աւելի ոչ կիսար բառը յունականին մէջ մատնել եք ըստու մետաստ (օնթեռակ) լարմանը։ Եթեայ կ'որոշ ար ընդհանուր խօսք բաելով թէ՝ «Ե. բարձր յաջուած իւր իւրա մետաստ, մետաստ ասու թիւնը ու ուսկաննել լցուուն մէջ մանել, օնթեռակ յանական թիւնուի» (Խթ 47)։ Արդի կիսականակը չէն ընդունէիր զայս : Քասակը (Էջ 315, ծան. 2) մասաբի կրթու որ բիշոպներէնն մէջ սալքարան մասն այս բառեկն, ինչ պաման մետաստ որդի սախ իւր կամացին : Բայց աստիճան յանական թիւնը ասու աստիճան այս կամաց էստաց թէ յունական բանագիրը հազիր և գարեն եւ ուստի կիսար բառաց ըլլալ, դէմ կ'եւլ կարծենք հայերն թարգմաննեածնեն մը գոյսթիւնը, որ ամենը ուշ է քարեն է :

Արարոց Բ մասին վրայ խօսելով եւ թարգմանելով արարոց-ենով՝ ընազդաց ունեցած Աստվածաշնչի աղջկան դրսցը (Էջ 28—30), որ յուշաբերն ինքն մէջ կիսայ, իւ պահէ Խրիստով որ աստ որ ոնչ է Խրիստով մասցած է յաւնաբարձին մէջ, ուր կ'ըստո՞վ՝ “Աւետալ (Ադրբիանո) զպատճառու, ոյր վասն լուսոթեամբն Հանարքեալ էր” Սեկունդոսու եւ որովհետեւ այս դրսցը ըստ Խրիստովացին էնին սեմակին է, — ուստի Քանի թարգի Հայութին, — կը Տեսաւոր կ'է, Սեկունդոսի վիպաց նախաբնագիրը չէ այժմու յւարենքն: Այս Տեսաւորը թիւնը կ'ընդունինք՝ այսպէս թիւն Հանարքու տեղեալ ամեն քննիչք: Առ այս դրսցուով կը բերէ Խրիստու տեղի մըն ալ, որուն վրայ շատ խօսուած է:

ਦੇਰੇ ਸ਼ਕਿਨਾਂ ਤੇ ਅਤ੍ਰ ਰਿਹਾਨੇ ਵਾਲੇ ਜਾਂਗਲਾਂ  
ਅਥਵਾ ਕੇ ਲੁਟੇ ਕਾਨ੍ਚੇਲ ਕੇ ਆਜ ਕਾਗਜ਼ ਪਾਖੜਾਂ  
ਤੇ ਕੁਝ ਮੰਨ ਵੱਡੇ ਰੂਪ ਵਿੱਚ ਸ਼ੁਰੂ ਹੋ ਗਏ, ਪਰ ਸ਼ਕਿਨੇ ਆਜ  
ਉਨ੍ਹਾਂ ਵਿੱਚ ਅਨੇਕ ਬੁਨਿਆਦੀ ਵਿਸ਼ਾਵਾਂ ਵਿੱਚੋਂ, ਹਿਫ਼  
ਅਨੱਧੀ ਲੋਕਾਂ (ਓਫੀਸਰਾਂ), ਪਾਸੋਂ ਅਧਿਕ ਸ਼ਕਿਨਾਂ (Sachau) ਅਨ੍ਹੇ ਕਾਰਨਕੇ ਯਾਹਾਂ ਵਿੱਚ ਹੋ ਗਏ  
ਅਤੇ ਉਨ੍ਹਾਂ ਦੀਆਂ ਅਨੱਧੀਆਂ ਵਿੱਚੋਂ ਤੇ ਭੁਲੀਆਂ ਰਿਹਾਨੇ ਵਾਲੇ ਹਨ?  
ਵੇਖਿਆ ਕੇ ਕੇਵਲ ਇੱਕ ਅਨੱਧੀ ਕਾਰਨਕੇ (ਇ. 32-35) ਵਿੱਚ  
ਅੱਗੇ ਹੋਰੋਜ਼ ਪ੍ਰਗਤੀ ਵਿੱਚ ਆਵਾਜ਼ ਪਾਉਣਾ ਹੈ। ਕਿਉਂਕਿ ਕਾਰਨਕੇ ਦੀਆਂ  
ਅਨੱਧੀਆਂ ਵਿੱਚ ਆਵਾਜ਼ ਪਾਉਣਾ ਹੈ, ਅਤੇ ਅਨੱਧੀਆਂ ਵਿੱਚ ਆਵਾਜ਼ ਪਾਉਣਾ ਹੈ।

<sup>1</sup> Φέν die Phil. p. 22 διατ., περὶ ἣ μεταβολὴς μεταβολὴς λαμβάνειν παθετικῶνται (ξύδην, intimam medium partem, Orelli, I. 565).

<sup>2</sup> Sachau, *Inedita Syriaca* (Wien 1870), p. 85.  
<sup>3</sup> *ibid.* 1. Optup (I, 566) 4'σι. ἀπὸ τύρων πατέρων τυριότελος

\* *Աշակերտներ* (սեղ. Bachm. Leben etc. p. 25 n. 5).

ամեն քննիչը : Բայց ուրբագի բառին ուրիշ մեկնութիւն կու տան Քառէլ պաշտօնէն մասնը կը համար զգիք , եւ ուրիշ կը կարծ է զգիք « Տանիքի տառապէ-ի մը , Ազգեամբ ալ Մանեայ պաշտօնան եւ օգնականն է Յարբայ , եւ ՝ արդէն յառաջ ինժարապօթիքն մը ըստ էին , կ'ըստ Քառէլ , թէ ասի ուրիշ բան չ' Բայց ինձէ պարագանան Դուրբան մը = (Հայ Պահապան) , տանարի պապաւուր մը : ՚ թէեւ Քառէլ պայ մեկնութիւն կը տարբերի Ծըլվիստ տուած մեկնութիւնն , բայց ասիկ Հանան Հետապնդութիւնը կը Համաձայնի վերնյայ կարծեաց Հետ , այս ՚ թէ պայ բառաւ արեւելքան ազիւր մը մատնամիջ ՚ թէն : Բայց Պահանն որ յունաբնին թարգմանիւթիւնի ըլլայ ը Ընդունին , իւր վերջին գրութեան մէջ ուրիշ մեխութիւն մը կը կայ :

Պահման կը բնդութիւն որ տէրպառ աղաւագութիւն մը բայց գրիքան բառին, որ սիրամաննեց, կը նշանակէ, և առա ցուցութիւն կ առնել ապրույն (էջ 85, 5) ըսկէք՝ ատիկն զանանի թէ կարու ի կարսիանամամա եր և ի մասնաւուն եւ ուստացիւն եր ամենայ օրուն յանձնելցա, Օրինակողք թրիքան բառին իմաստը չշխնաւարի՝ ապաւագօն ըստ ին տէրպառ. նաև սարին չիմանաւլպ վարդ նշանափաթիւնը՝ անզ լուծած է գժուարութիւնն որ նմանաչնութիւն ծանօթ լրիւնս բառը գրեթե է անոր տեղ. իսկ արաբն եւ եթովպարագ բորբոքվնի չեղեք են: — Այս ինքնորդ մէջ հայերին թագածնանութիւնը լցո մը չի կիրար սփեւէլ, վասն զի միջի այս կտորը հայուն մէջ կը պահի: Այստեղ ուր յոնը սուսանձաւար կ'ըսէ: Հայր առ-բանանուի կը կարդայ. բայց որդի-հետեւ առ-հենանուի չի համաստատական ու ոտունակութիւնը ունալութորին, որ իհետ մշտաց բանակութիւնը, կը թարգմանուի ուզողութեամբ, կիրանը առ առաւելին չետեւցնել որ հայն տրէչան ընթացով, ուստի առ-հենանուի կողաքարեր է գին. բայց ապա ուրութիւնը բառին: Բայց այս չը կի ենթագրաւթիւն է:

Սարուղին քանի մը շեղնանըը քննելին ետքը, կը խօսի Ուրիլիյու Սեկունդոսի Վարուց վերջին եղան մէջ կա համապատճեան զայս, ուր չլուսու թէ հրամայեց Ազգիրանուն Սեկունդոսի պատասխանները նշել է մասնաւորութիւններուն (cohen), ուստի նաև այս խօսքն արեւելեան աղբեր մը կը ցուցընէ (էջ 39—40): Նաև Քառ- կ'ըսկունի կը պահի զայս, որսն համեմատ այս «ոբաւան բունքներունը» — այսպէս է յունականի լըրպատիքի թիւթօնիչից, ուր արաբն եւ եթոս. մա-

*לְמַעַן*), *בָּאֵת* *כִּי־פָּנָצָקָה* *מִן־לְ* (*unter die Phil. p. 57*) *רְכֵסָה* *מִקְוָעָנֶת*.

1 Σασελ, p. 333. ψιθυρίων μηρί μέχι τηρερέβην μέχι  
(Vita etc. p. 11, π. 1) ήτεθεράντων ἐπει τον τύρων αμφισσα-  
μένης της μέγατης ε κρατάντην, θηράκων λιμνητικήν δέ-  
απορησίαν ποτεστόντης θερέτρου πολεμού (αυτούς εοδ. Μονας, C)  
και γενεράτης: Λαρισαϊδώντος την πολεμητική φυτωνώσιδην ανάπτι-  
κην, μεγαλωτὸν εις αυτον φραγήν έπει τύρων τωντον μεταντη-  
λέκαντος, ην κυριώτες την αμφισσαϊδων πόλιν φυτωνώσιδην ήτε  
λέγεται (μετα Β α σε h. Lemben, p. 28).

տենազարան գունդայշը կը բռնի, — բաւդքհական  
ինքնու մեղած ըլլապան է։<sup>1</sup> Դարձեալ միայն  
Պատման չընդունելի քայլա։<sup>2</sup> Այսաւել ալ, Հայր  
մի կուսիթին մե տառ չի կիրառ, վասն իշ այժմուն  
ձեռագրաց մէջ Վարոց մը թիջն մասը կը պահի։

Սեկունդոսի վ ճիռակերու մանրամանն համեմատութենէ առ հետեւութիւնը կը հանէ Քրիստոյս թէ արաբ. եւ եթովոյ. Վայրու աւելի սրբու կապացութիւն ի գոյցնեն զազափարաց, միջնադարու յանարքէն բնագրիք զորի է ասկէ ուստի թէ արբեւեանք Սեկունդոսի նախականին աւելի մերձարք են: (ՀՀ 40:) Պահապանն կը խօսի ԺԵ Անդրն քայլ այս հայութեան մէջ ապրէն մէջ կայ եւ կը պահի արբեւեան նմաքորութեանց մէջ, (— բայց կայ հայուն մէջ, ինչպէս պաիտ տեսնենք): Ազդ այս Վճռու լոյն թարգմանին յակասութը կը համարի Խրցիլոս, եւ թէջ այն ժամանակն ի բերած բառու կինար գրոծածուի, պայինն և գարուն, վերընն ճիրը կ'ընէր մեանդ հեթանութիւնը յաղթահակող քրիստոնէութեան գէմ, ուստի այս միջնորդի աւելցուցած ըլլաւու է հեթանուն յոյն թարգմանէնք Թոյութիւց թշնամինչ այս Վճռու: — Սակայն գթուարս ուղիղ է այս կարծիքը: Աւան գի թէեւ կուտինեան ձեռաբրին արբեամբք կը կարողայ Տի էօտι մօնաշօս (զի՞ն է մէռ-մէց): Եւ թէեւ հայն ալ արբեն ապէս տաեւք ու թարգմանեն Է՝ ԹՈՅՆ է մէռ-մէց-իւն, և սակայն իրաւուց ունի Պահանա սիալ համարելու այս ընթերցումն եւ ուղղելու մօնաշօս (Ճամարութիւն): Եւ արբեն Վճռու առանձին նախականաւութիւնը մէնակացի, մը զազափարին ամեննեն չեն յարանիքի, այլ ուստի հեթանուական մենամարտի (gladiator) մայս: <sup>3</sup>

Ա Երջապէս Որդիյու ոս եղակացութիւնը  
կը հանէ իր քննութիւնն (էջ 74). Յանաբեն  
ընտափին անտարկոյս կերպարանափոխութիւն է  
կ'ըստ, և մանկան նախանձագործ մէջ՝ իսկ պայ  
նախարժնագիրը չէ այժմու արարականն ու եթով  
պականը, որ արարակինք է թարգմանութիւն է կ են  
բաւական ուշ ժամանակ գործ, որոնք մէջ Սե-  
լինուց ու Քիոնիուց այ նախառած է, և եւ ո՛չ պա

Սահմանի հրատարակած ասորելէնք, — Ավ էր  
Սեկունդոս: Այս Հարցման այլ եւալյ կերպով կրնայ  
պատասխանառութիւն կ'ըստ Ծրբության: Կարեն է անս որ  
հնաց Սեկունդոս ի հմասառական մեջ որու վայ ի խօս  
Փիգմանատոս, կազ մ'ունենայ Վարուց դիցացինն  
հետ: Կրնայ ըլլալ որ այն Սեկունդոսի Աժմաներէն  
ուսմանք արեւելքն անլիք Մ'անցած ժամանակ կ  
պատասխանառ արքայական արքայական արքայական  
ընտակ, ընդարձակած եւ կերպարանափոխ ի ղած  
եւ փիգմանատոսի գրութ հան մը Հմեմ կազման  
ըլլալ, եւ հնաց ծանրախօս Սեկունդոսն փոխառած  
եղած ըլլայ Վարուց Ալահայցը, (Եջ 77) Բայց  
այս կարծէքը շատ մը գտնաւորութիւններ ունի, ինչ  
ուստի ու կ'ելլ կ'ելլ ի կերպութ կարծէքը, այն թէ  
Սեկունդոսի անոնքն կրող դիրքը փիգմանատ  
կան վեզ մըն է իւր այժմու կերպարանաց մէջ, եւ  
իւր կողութիւնն ալ բնադրութեան: Աւ էլլիս հեղեղ  
սական անշոշաց ասորի - փիգմանան ցեղէն էր, ինչ-  
պէս բներխութ յիշասահարթիւնն կը ցուցընէն  
եւ այն ասորի - փիգմանան դպրոցին՝ ուստի  
համական պետութեան այնշաբ նշանաւոր ան-  
ձիւն եւան: Ցանկնեցն դէպ բնադրութեան ընէն է  
հեղեղնակը. եւ ճիշդ այս միջցին անուունի էր  
Վաղենեականու աշակերտ, Սեկունդոս, զոր Ս  
Հարք յաճախ կը յիշէն: Արդ Վաղենեականու այս  
աշակերտին հետ կազ ունեն մեր Սեկունդոսը: Ու  
Հարցման պատասխանեց: Համար Արդիւնու կը վեր-  
ըստ է պատեսնեան գնուոսիկան աղաղութիւն  
վարդապետութիւնն (Եջ 83—104) եւ կը գտնէն  
որ Առակացի Վարուց ու Վճռոց Հիմանական դա-  
շանաբը կը նոյնանան նյոյն գնուոսիկան աղաղութ-  
իւնութեան է: Բայց նաև այս գեղքութ էր  
կերոս քան կարել է: Կամ Վաղենեական աշա-  
կերտ Սեկունդոս՝ որ պանփսի աղաղութ մը կ  
վերաբերէր, որուն մէջ լուսիւնը մեծ յար-  
ունէն, Լաւեցի Վարուց դիցացն եղած է, եւ  
ինմ' հնաց ծանրակեզու Սեկունդոսի հմասառակը  
ծովուած է լուսիաց գնուոսիկան Սեկունդոս  
հետ եւ եղած է ասով զուցախօս Ալահայցը  
Սեկունդոս, ոչ ճշգիւ այնպէս ինչպէս Սութիւն  
շիմիւած աւ Սեկունդոս ու հաւետորը Պինիսին Սեկուն-  
դոսի հետ (Եջ 105):

<sup>1</sup> Cassel, p. 338 &c. 357: Այս կարեւոր դիտացութիւնները կրնայ տեսնուիլ Սեկունդոսի Վարուց վերջին մասին մեր ճանօթուժ եաց մէջ:

επι μαρτυρίαν πάρα πολλόν εἶπεν οὐδέν. (παραπομπής)  
3 Τριτην διεργίαν είναι μεταβολή της φωνής στη φωνή που βρίσκεται, ορθότερης ή λανθασμένης από την προτιμητική για την απόδοση της φωνής.  
τη φωνήν αυτήν μετατρέπει η μεταβολή της φωνής. Βασική  
διε. Phil. p. 21 έτσι ούτως, ότι φαίνεται μεταβολή της φωνής.  
4 Στην άλλη σημαντικών πλατφόρμας απόδοσης διαδικασία  
παραπομπής παραπομπής παραπομπής παραπομπής παραπομπής

**Pfarrer** (Bachm., Leben, 16, lff) „**Ueberzeugungen**“

առաջ կը պար ի պատռական ազգէ.... եւ Շահաշէին գթէնուուս, ու եւս:

(L. 11), *λεγόντων* (L. 1, 3, 4), *λεγόντων* (*λέγεται*, d. L. 12, 1), *λεγόντων* (de praescript. c. 49; adv. Valent. c. 4) *φιλοσοφούμενα*, *φήσεις*. *Ω.*, *εἰς*, *εἴτε* *θεούς*.  
*Εἰ* 83.

մէջ, <sup>1</sup> ուրի ի մասնաւորի Ավելունդոսի լաբանհական խմբագրութեանց վկայ կը խօսի, հրատարակած է նոյն տարին Եթովովական խմբագրութեան լաբանհերէ Թքարգմանութիւն մը՝ Ներածութեան մէջ՝ ինչպէս իւրի ուրիշ մէկ գործքին մէջ յառաջ կը բերէ, <sup>2</sup> չ ճանացած և ցորցնեն. 1. ընդունէ Խրիստոնէ թէ՛ Եթովունդոսի առաջարականը յանուարութիւն պէտք է ըլլայ ծագմանը, (էջ 9—12). 2. արաք. եթօվագ. Սեփականդոր քրիստոնէական տեսակիութե ուղարակ չ լինարէն կ' (Եթօվանախան) Սեփականդորն է, եւ Յ. Սեփականդոսի պատմութիւնը վարդապէտական մանրակէպ մըն է. (էջ 13): — Նոյն տարին հրատարակած է երրորդ գործք մըն ալ Սեփականդոսի վկայ աս ասաւածուն. «Վարք եւ Անքար Սեփականդոսի Լապահ ինմաստարիքի ըստ Եթօվականի եւ արաքախն բնաւարոյ, եւ իրեն հրատարակութիւն Վարուց եթօվզ. բնաւարի այս Եթօվականի վերնարգով՝ շնէն ճէկն օննի խնին աւա-լութիւնին անուն աւ Անձանի Պատմութեան Սեփականդոսի իմաստան եւ Վարդապէտութիւն իւր և իմաստութիւն իւր:» Ներածութեան մէջ (էջ 1—15) մանրամասն կը խօսի եթօվական բնաւարիքն, անոր ուղարգութեանն, ոժին ու բառա-մէրքինն եւ յետը փիկունցայսան ճոցոց վկայ, որոց մէկ քանին հնա կը հրատարակէ, այսպէս՝ Հարցուցեալ (Անուած), Տ եւ Յ (Աշխարհ), եւ Յ (Այն), մանրամասն համամատութեանը յօնարքէն մասքին եւ արաքական խմբագրութեան՝ եթօվզ պականին հնա (էջ 9—12): Ասոր կցուած է Տախոսակ մ'որ քիմոց թիմաց գրաւած է Մահու աշխատ եղան Անքառ ամէն մ'որ բնադրութ (ասոր, ասոր, եթօվզ յօն եւ լատին, էջ 14—15), ուր Հայք միայն կը պակիս: Նոյն ինաւելով հրատա-րակած է Վարուց եթօվական բնագիրը (էջ 16—34), որ գրքին գլաւուր մաս կը կազմէ, զարմատիւ ծանօթութ թիւնաւոր ճափացած, որոց մէջ արաքերէնին տարբեր ընթերցմանն նշանաւութեան են, իսկ ասորականինը՝ թարգմանուած: Պահանջման շըրպորդ գրքին վկայ գիշէ մ'ուրք պիտի կոսինք:

Տարի մ' էտքը լցու տեսաւ. Պաւառու Քառէլի  
նշանաւոր գիրքը՝ “Միշտ Ախնդբաղ, Սեկունդու-  
սինտիպաս. Ներածութիւն եւ մեխնաբանութիւն  
օժնն իմաստափաց Գորոց.”<sup>5</sup> Առուն Թամիկու-

<sup>1</sup> J. Bachmann, Lateinische Secundus-Handschriften: *Philologus*, XLVI, Band III, p. 385—400. Göttingen 1887.

S e c u n d i philosophi taciturni vita ac sententiae secundum cod. Aeth. Berol., quem in linguam latinam vertit nec non introductiones instruxit Johann B a c h m. Berol. 1887. *Դիմաքսաբար այս ողբերը Ակնասիր գրաւածք մէջ շտանելով, կ'ըսա զրդածել:*

**S**ie Leben etc. p. 2.  
• J. B. a c h m a n n, Das Leben und die Sentenzen  
des Philosophen Secundus des Schweigamens, nach dem  
äth. und arab. Halle 1887. 80 pp. 24, *տարբառապետ* Dru-  
gulin *բան*, եւ է Նախարարական Ազգային Ազգա-  
քաղաք Համարարաբին Ներկայացուած Վարդապետական Թշնա-  
ման աշխատանքները.

\* Paulus Cassel, Mischle Sindbad, Secundus-Syntipas, edit., emendirt und erklärt. Einleitung und Deutung des Buches der Sieben Weisen Meister. Berlin 1888. VIII pp. 424 ff. 13 ff. 4pp. բազմիք. Ակնաբառն պահպահութեալ է 213-1879, սովոր եւրոպ կու այս

Սեկունդոսի արեւելքեան ծագութեան ունենալը մատնահիշ բաստ էր՝ Քանէլ՝ Լռակացին Վարզը եօթնի հմաստափաց պայմանիքը մէկ իսբարեցու առաջնորդ Հունակեց. Առաջ իւր պարքէքն մէջ գուփ մէ անորութած է Սեկունդոսի եւ անոր ծագութեանները, եւ Հրատարակած է Վարուց յունարէն ուղղագրեան բնափառ եւ յարդի ժամանօթով թօնաթարք ճամփացած. Արդէն և սկզբան իւր քննութեան համատական կամաց առաջնորդ է Սեկունդոս ՝ ծագութափական կեր, մին է Մինդրաբի զուցին. եւ որովհետեւ ոչ ոք ցայնվայր Համեմատած էր Լռակացի վէպն Արքայանի մէպին հետ, ինքը բնախարած է Նոյն համաւանդութեան գլխաւորաբար Հոգիկան նման սութիւններն յերեւա հանելով. եւ այս այնու եւս իրաւամքը՝ որ Սեկունդոսի վէպն ծօթն իմաստափառ վէպին խելաթի թուրուն է միան եւ անոր հիմն եղող բուգդ հյայական վարդապետութեան պայմանագրան մէ բոլ յուն մէ՛ Հաւատականանդպայն մասնիքեցի մը յունացացած է, ծշդի ինչպէս երած է արարան. եւ Յովասափայ վէպը՝ նոյն իսկ այն հմանական վճիքը, որոն ուղղութեան կ'ուղեն իրաքել Սեկունդոս, պայմանն թէ Ամեն համաստ է, անքանունքի կ'ըլլայ եթէ չնամարենք որ ուղեդ հյայական վարդապետութեան մը հետեւութիւնն է այն, պայմէն այն թէ մարդուն ամբողջ մասամբ թիւն կ'կայանա թիւննեւու զգայաբար անունքը, որոնց ներկայացուցին է կինը.՝ Կ'ոյն սեկունդոս եւս Սեկունդոս ըստ գործին նախամարք, այս ամենը կ'ըստվ կ'ըստվ հետէ չնամարենք որ առաջ ամենը կ'ըստվ կ'ըստվ հետէ չնամարենք քանէլ (Եջ 332-34)՝ որ Սեկունդոսի վէպը՝ Մինդրաբի պարզուցից Արքայանին վէպն չուն. մասն թէ ամեն բնից հասաւակին յեղանչուած: Նոյն կը ցուցին եւ կունդոսի լուսնինը.՝ “Այստեղ Սեկունդոս ըստուողն, կ'ըսէ Քանէլ (Եջ 332), նախամարք առաջ հա մին էր, Արամանա մը կամ բիշիկու, որ ութեամբ զգայանանց պարագաքին (Արած) յ յաղթէ, — եւ յանձնի կնու ներկայացած է դպայաբանաց պատրամքը. — յոյն մէ պիլթագուականիք մ'առան տուառ է անոր միան ութեամբ պատմանա, եւ յետյ կը փոխէ կ'ըսէ չնական մը լուրջ մախացին համար, զոր Առամանն կը նեւու յամանացին համար, զոր Առամանն կը նեւու

Արուց յունարէն բնագիրն (էջ 348—353) եւ ապա ծառական համար էլեմենտները (էջ 252—257).

στοιχείων της (την 853-857):  
· Cassel, § 316 τελ.: Προτέκτη Στρατηγίων καθώς θε-  
μάνων απόποιης την αποταμίευσή της (περιήγηση, π. 15), ορθίζει  
απόποιης την προποίηση ή, πάλι, ηδύποιηση της θρησκείας της ιεραρχίας,  
απόποιης είδ., υπόβαθρον την αποταμίευσή της (Flügel σε-  
παράν, p. 95) και Στρατηγίων της απόποιησή της την πο-  
τερία, ή πουνταρία (Βαττούνας), φυλακές Λεπτού, φρουρά.  
· S. 2: Προτέκτης προτεράρχης καθώς ένας από τους λιγότερους απόποιη-  
σης, η οποία προτεράρχης. Στον Πετρούπολη, § 22, 30 τελ.

Ա երն այս հիմքնեմ Տուրքոյ անուան առթիւ որ  
Քանէլ հանդեպան աղքար մը կ ընտունի Սեկուն-  
դորի, և այն՝ առաջբերն Եղասաւ: Առաջբերն կը  
մենան յունականի՝ Ճրծածօն անունն, որ Հեռ-  
արակով ըլլապու էր, արտ աստրիքն առաջ (Հերակ-  
փշն) գերաւա կինար՝ “Սրուլու”, կարդացուի՛, ո եւ  
շփոթելով<sup>16</sup> Սական՝ “Սրուլու”, հին ընթեր-  
ցուած մը չ' էրեւար. քննէ հայոց գործածած յոյն  
օրինակին մեջ՝ Հերուիւն, կեցան իր ստուգիւ:  
Հոսու սրբածն ննաւ՝ Ալիունդուն անունը  
“Ալիունդուն” անուանէ աղաւաղացն կը դնէ Քանէլ  
(էջ 345—346): Մանիքեցիւ յաճախ յունացու-

<sup>1</sup> *Schr. Cassel*, p. 338, *et* 334 *et seq.*  
<sup>2</sup> *Zehn. Hammer und Zinserling*, Tausend  
und eine Nacht III 225

սԱնդ, I, 207. Ստոյն-Կալիսթենեայ մէջ հնգիկ Մերկիմաստաւէրք Հարցմանը և պատասխանով կը խօսին բարեփառ շնորհած:

Ազգագործ համ էն:  
ա Cassel, p. 340 հ.ե.  
1 Տես արդ թափարի առ Պատման, Leben, p. 27  
թ. 2. Եթեպապական (էջ 28, 1-2) աշաւազան է հոս,  
Կամ Ստոյն-Կաբիցինքնեաց մէջ յաման կը Հարդիպինք  
դիմ, իդաց, պրասան ծառաց խօսեան էնք, և մաս դրցան-  
դիմ քիչ լինան ազգագործ մեման տառաց հայ մասնա-  
կաց բոլո.  
\* Cassel, p. 339.

ասծ են բուդդայական անոնները: “Մանեայ գուցին մէջ Սի-Շինուան է Sakyamuni, եւ չոյն ուկ Մ-աւու հաւանականապյուն՝ Muni. Թույնս կը ոյնացնեն Gotama քառականական տարածութիւն է ասան Հակառական Buddha անոննա ռ-ըստած եւ Յ-լուսու (— որ վկայաբանութեանց մէջ մուս գտած են, —) անուամբն ու իրաւ անութեամբ պարապակու այլակերպան են են բուդդայական զուցաց. Յ-լուսու է Kasayapa, Արուգիս է Uparadja մի, Արուե՞՝ Arhat կամ Archat, Թե-դու-ա՛ Dud, եւն: Այսպէս աշ. ասողերէն դրասած շառած (Ալ-Բի-թու-թ) առաջ կերպարագան ասփախութեամբ կնաք շառած (Ալ-Բի-թու-թ) անուան իրիսութիւն եւ որովհետու Մանիկեցոց մէջ ծանօթ բար Ալ-Կո-ն-դուս, անոր կցած են յիշեալ ըլլոց. եւ գարեեալ որովհետու Ենկունուոս Ա-րդիբանան ժամանակ կ'ապրէք, Ախնդագիր վկայի կուլոս - բայս Պարո - արքային անաւան տեղ դրած են “Ադրիանոնդ կայսը”:

Սեկունդոսի խնդրոյն վկայ հետեւել վեր-  
նական գասառամաս կ ինչ քանել. (Էջ 346 և այլ.)  
Այս կարծեմ որ վիպիկն առանց զիմնենքի առ-  
աջ է աշխատ առ ուղարկել լեզուա գրածա,  
որ այս տառ ինչները թիւեւս Անդիդուն փափ-  
առած է, ու մեր ունեցած այժմու յայ բնադիրը  
համառառեալ է միայն, եւ ինչ որ պահած է,  
աւելի համառառ է նաևն անձն քան մաս արեւելան  
համագործ թիւնը կանանց վկայ ըլլարվ հնդիրը,  
զատերուն ընթիւքանութեան նիւթ եղած է, զոր  
Մահիւեցիւ ամեն տեղ ծանօթացոցին. փորձան են  
անէն փորձի վեց մեջ յօրինել, ոյն իսկ — ինչ-  
ու է մը պազարին ըստ է — ուղարկելուն կեր-  
պարանաց նորիւելուն:

Կը մնայ մեզ քանի մը խօսք ըսկէ դրբէ մը  
վայ ալ, որ նոյն տարին՝ 1888ին՝ լցո տառած է,  
վահանակ Պահանակ Հարրոդը եւ Նշտարակագոյն  
կրթակարութեան վայոց՝ Ասոր գիւղարու Տառասակի  
և Վճռներու Եթովպական ընագիրը հաստարա-  
կել, այս մահացածած է շատ մը յաւերածաներով:  
Դրբին սփառած է. «Փիկինսկայաթիւն» Եկեղեց-  
ոսոի որ պիտի մասնակիան Մերժապահան-  
փիկիստական ուսումնասիրութիւն»<sup>9</sup> եւ առ ե-  
ծովագեցեր վերաբեր կը իրէ. Ենթա Տօնացածա-  
աշա շենք Տուրի ողնօց առաջնայի պահիք յի համա-  
պատճեն Սեկոնդոսի եւ Պատմութեան Տերութոյ  
(= Տրութոյ) որոշում Հայոց, ու Երածութեան  
մէջ կը խօսի Պահանակ (Էջ 13—16). Սեկոնդոսի  
առանձնական ընագրին վայոց, եւ Վանց ուղղա-  
գիւղաւ յանաբերն ընագիրը կը հարապահէ  
(Էջ 17—22), եւ կը թարգմանէ Սեկոնդոսի  
առանձն կրող Վանց ուրիշ խօսք մը, որ քրի-  
ստոնէական աստուծաբանական Հարցմանը են

μετανοεῖσθαι τὸν οὐκ οὐρανούντανον φύσιν πάρει τοῦ  
πατέρου τοῦ δημόσιον θεωρητικὸν τὸν αρχηγὸν τοῦ  
πολεμοῦσαν δέ τοι τὸν γενέσθαι τὸν ἡγεμόνα, τὸν δέ τοι  
τὸν πατέρα τοῦ πολέμου, τὸν τοῦ πατέρου τοῦ πολέμου  
τὸν πατέρα τοῦ πολέμου, τὸν τοῦ πατέρου τοῦ πολέμου  
τὸν πατέρα τοῦ πολέμου, τὸν τοῦ πατέρου τοῦ πολέμου

